

քը մը կը թուգաւորեն և մեր ձեռօք
կ'օծուին ու ուստի մեզի հետերին
քանենող իրենց փառաց ու բաղձանաց
հասնելու համար էր:

Ա Ազգի աւելի վշտայնողը թէ ոդու-
սի անակնկալ հեռանալը և Ենդղիա-
կան բանակին շուտավ վերսա հասնելին
եղաւ որով մեր ցանկալի նպատակը
անդորդադրելի մնաց ։ Չեմք ուզեր
այս նիւթիս վկայ երկար խօսիլ, ան-
ձանօթ ըլլալով մեզի Ենդղիական կա-
ռավարութեն ոյն մասին ունեցած ըն-
թացքը ու մասնաւոր նկատման կը ները:

Ենդղասիկի, Արբաղն Հայր, մեր
հանապարհորդութեան և մեր պաշտօ-
նին համառատ տեղեկադիրը, զոր պա-
տիւ ունիմք Չեր Արբաղնութեան մա-

տուցանելու, որով ովհանի խմանաք յոյժ
նապէս թէ աստուածային Տեսութեան
մէկ գործն էր այնպիսի վայրենացեալ
աշխարհի մէջ՝ կենդ անի մնալով մեր
վերադարձը։ Չեր Արբաղնութեան և
բոլոր միաբանն Հարց և օրհնեալ Վզդիս
արժանաւոր ազօթից օժանդակութիւն
նըն ալ, կը հաւատամբ որ, մեծապէս
օգնեց մեզի։

Սին աեղեկ կագրիս հետ նոր իրելով.
Չեր Արբաղնութեան նաեւ մեր ճա-
նապարհորդ ութեան վրայ գրած ըն-
դարձակ աեղեկ կութեանց պատման
թեան գիրքը ու մնալիք խորիս ակնա-
ծութեամբ։

Իսահակ Արքակի վորու-
Տիմոթեոս Օ-ւ-Կ պրտակիւր

ՀԱՐՄԱՆՈՅ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶՈՐ ԵԽ ՈՍՏԱԿՆ ԳԱՀԱՌԱՅ

Վարագայ սուրբ ուխտէն ելլելով
առաւտեան ժամ վեցին հասանք Են-
դղը ըսու ան գիւղը։ Այս այն գիւ-
ղըն է, ուր մեր քաջին Վարդանայ ժա-
մանակ Ենւոնդեանց աւխտադիր
ծուռք խումբ ժողոված էին և Պարսկաց
գէմ պատերազմիլու կը պատրաստու-
էին։ Քանի մը ժամ աելզ հանդիսա-
տանելէն դինի ելանք Պարսկաց բանա-
կանեղը աշքէ անցնելով՝ ի գիր ա-

ռինք։ Այս տեղ կայ բարեհամ տղ-
բիւր մը, որոյ անունն է Քրմաղբիւր,
որուն համար աւանդութեամբ կը ուն-
թէ Պարսկաց քրմապետը այս ազդիւրին
եղերքը բանակած էին։ Այս աղքիւ-
րին ներքեւ, Երեւելեան կողմէն մը
զնի մը երկայնութեամբ և մէկ մը-
զն լայնութեամբ։ Ծառ էտ մարդա-
գեամին մը կայ + որ Երեւանեան կող-
մանէ իւր երկայնութեան ծայրը
չըրս ժամ հեռաւորութեամբ մին-
չեւ Վզթամարաց ծովակը կը հաս-
ցունէ, և հիւսիսային կողմանէ ունի
իւր եղերքը մէծ գեան Ենդղոց ոք
Հայկաց Զորոյ Արքեւելեան կողմի սա-
կաւ ինչ ի հիւսիս կը թնան քեռնե-
րին ելլելով արագլնթաց այս մարդա-
գեամին եղերքէն անցնելով կը թսպի
ի ծովն Վզթամարաց։ Այս աեղեկ Հա-
յոց չըրս զիւղեց վրայ բաժանուած է,
որոց անունելին էն Ենդղ, Խարսկականց

(5) Ներկա համառա Ստորագրութեան Աթօ-
սոց Արք միաբան Ավթամարքի Յովհաննէն վար-
դապետ գրաւածքն է, զոր անցնու ասպետը իւր
վայրենաց այցելութեան դաշտը միջյին աշխա-
տակիոս է Եներ հրատարակելով այս ստորագրու-
թիւնը գլուխութ նպաստէ ունիմք ամեն բանիմաց
շայու առիթ մը ատար, որպէս զի հայ Հայրենաց
մէջ շըշագոյած բամանակ ջանոց ի գիր արձաւացը-
նել իւր տեսանելը ի գիտաթիւն հեռաւարաց։
վասն զի Եզիսուտու և Բարեկել գետնափոր առե-
րանիքը այժմ աւելի յայտնի էն գիտական աշխա-
գին, քան թէ Հայոսատի մակերեսութիւն աշխա-
գին, որութիւնը հայուան, որ անզգուստիւն նշան է և

Բառը բաշխէն եւ Ա'արս և որոյ համար առանդքութեամբ կ'ըսեն թէ Հայոց թագութ որպաց առօն ողբունի մորուա տուն եղած է . այս պատճառուաւ է որ Ա'արս կ'ըսեն . Այս մարդագութեամբնէն , 1864 ին , Խան Ա'ահման ափ եղացար Եւտա աղջող անոն բարբարոս Ք'ուրդ մաս մը բանի Հայոց ձեւուէն յատ փշտակելով իւրացուցած է : Այս չորս գիւղից բնակիչները ամենը մէկ տեղ տունելով հաղիւ վաթուուն տան կը հասնի . խակ գետեղպերի հիւսիսային կողմը , Ա'նդ կայ սկսեալ գէպի արեւածուոց մինչև ծովի զըր . Հայոց վեց գիւղ կայ որոյ բնակչաց թիւն Կրկու հարիւրէն աւելի է :

Այս գիւղերու անուանն էն՝ [Ա'ն գըլը] Ա'աշկէ կտակ , Խշանիքում՝ Ք'ուրդ , Խորդում : Այս գիւղիս արեւամեան կողմը ծովի զերքին մօտ բլրակ մը կայ 44 տանակասի բարձրութեամի և ըստ բաւականի լցն , որոյ գագաթին վրայ յանուն Ա'ուրբ Ա'արդանայ փայտաշ շէն փոքրիկ մասաւու մը կայ : Տաննցն երկրի աւանդութեան կ'ըսեն թէ նոյն բլրակը Ա'արդարարքի իշխանէն առաջ չկայ եղեր . վասն զի Ա'արդ պատրիկ իշխանը բլրակին տեղ զը կամուրակապ եկեղեցի մը շինած ըլլալով , երբ որ կը մեռնի նորա մարմինը իւր ըստանիք քը այն եկեղեցւոյն մէջ կը թաղէն , և ապա եկեղեցին ալ հողով կը ծածկն էն , որպէս զի իշխանի թշնամիքը չը գան անոր մարմինը գովանան ու այրեն և այս կտակածը մեծ մասամբ Յունաց ազդէն կը ցըցնեն :

Այս բլրակի Ա'րեւմուեան Հարաւային կողմը կէս ժամ հեռաւորութեամբ փոքրիկ կը լի մը կայ : որց տարածութիւնն է մէկ ու կէս ժամ և իւր անունն ալ Ք'ուրմանց կամ Ք'րմանց կ'ըսուիւր որուն համար աւանդութիւն կ'ըսուիւր թէ Ոսպան գտուաթիւրմե-

րը այս սեղ կը բնակէին , ոյն օրանոց ձառաւ է որ Ք'րմանց կղզի կ'ըսուիւր վերց յիւթալ կղզին խորականից Հայ գիւղացւոց սեպհական կալրուածն է : Այս կղզւոյն մէջ ՚ի հուռ մի Հայոց գիւղ եղած է : որոյ մէջ 38 խորշանշան վաղեմի արձանները դեռ կեցած կը մտնե :

Ի՞նգ գիւղի Ա'րեւելեան կողմը՝ կէս ժամ հեռաւ , յանուն Ա'ուրբ Ա'արդանայ մեծաշէն վանք մը կոյժ աղիւուշէն պարսպաւա ամրտպիակուածն ածն որոյ մէջ 38 փայտաշ սեննեակ կը պարունակի : Վ անդին հարաւային կողմը՝ 10 բայցաշամի հեռաւորութեամբ [Ա'նդ] զայ մեծ գեաւը վանդիներքեւէն որընչ թաց անցնելով և գէպի Ա'րեւմուոք երթարով՝ ծովս կը թափի . խակ Հայ բաւականի կողմը յայնկոյս գիւղոյն 4 Ըստաղացներ կան և Ը ամիրամանց տառապ գետէն կը գտանան , որոնցմէ երկուքը նոյն վանուցն է , խակ մանացեալները Ա'նդ զայ հայ գիւղացւոց : Վ անդին բարսղիքը ըստ բաւականին պտղասոռ և շինութեան համար կազմանինի եւ այլ ծառեր կտն որ ըստ ամենայնի զուարձալի և զմայլի աեղ մ'է : Խակ Ա'րեւելեան և Հիւսիսային կողմը վանուց մէկ ժամ երկայնութեամբ եւ կէս ժամ լոյնութեամբ վանդին սեպհական գաշտավայր մը կայ . որոյ հոյն արդասաւոր է և բերրի և կ'ոռոգուի Ը ամիրամի գետասաւակէն :

Դեմոցն Ա'րեւելեան և Հարաւային եղեցքը կէս ժամ հեռաւորութեամբ Գուհանց անուն փոքրիկ գիւղմը կայ : որ 1851 ին Ա'քտամերոտ գիւղէն Պայրամաշալու անուն բանաւոր տաճիկ մը նոյն գիւղացիները հարածսկան ըներ ըլլի գիւղի հողը ա կալրածները բռն ըրտպին իւրացւոցած է :

[Ա'նդ] գիւղէն եղեցիւր և երկու ժամն շափ գէպի արեւելլք երթաւ-

ըվ հասանք Գեմ անունով Հայոց գիւղը, որ Համիրամայ առուագեափ մօտ լերան ստորոտը շինուած է եւ ունի բնակիչ մինչև վամաւոն տուն։ Լամարաշէն եկեղեցի մը կայ, բայց անշուը, Գիւղիս ստորոտէն սկսեալ մինչեւ ցեւոն ընդարձակ տարածութեալ ջրարբէ արդասաւոր գաշտ մը կայ, որ Գեմ գիւղացւոց սեպհական կարուածն է եւ միանդամայն կ'ոռու գուի Համիրամայ առուակի ջուրէն։ Գիշերը այս գիւղը օժագայել ըվ առաւօս ժամը մէկին մե կնեցանք ու ժամը երեքին հասանք Ալբիսու Ալբր Խանի վանքը, որ Գեմայ ժամ ու կէս հեռաւորութիւն ունի։ Այս մենաբանն քառակուսի գմբէթաւոր գեղեցիաշէն վանք մ'է, պրատաշ քարէ պարսպով ամրացած, և լերան մը վրաց շնուրած, որոյ մէջ 21 սենեակ։

Ներ կան, 20 քայլաշափ լայնութիւն ունի և ըստ բաւականին բարձրութիւն, ինքը կը նայի գէպի հարսա, իսկ հիւսիսակողմը ահատին բարանձաւներ կան, որոց բարձրութիւնը անմատ չէ և Այս բարանձաւաց ստորոտէն բարե համ աղջիւր մը ելլելով մենաբանի մէջ կը թափաւի, իսկ Արեւելքան կողմը բարանձաւախն երկու կոփածոյ փոքր բարայր կան, որոնց համար կ'ըստի իբր թէ Անորինս ճգնաւոր այս այրերուն մէջ կը ճգնի եղեր, իսկ պարսպին ներբեւ Արեւելքան կողմը այդիմը կայ, ամենաաւեսակ պաղպահեր ծառաւատունիներով զարդարուած։ Այս մենաբանէն մեկնելով և մի ժամ ճանապարհ երթալսվ հասանք իրառնութ անուն զիւղը։

(Պատի շարադարին)։

— 9 —

Բ Ե Ր Ո Յ Ե Կ Ը Ն

ԱՌԱԳԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՏԱՆԻ

(Հորուածակութիւն, ուս թիւ 8 հ)

Ո՞ր գեղջ կամ աւանն որ շատ գիւնետուն կը տեսնէր, Նշան է, կ'ըսէր, ինչ հայի խորօն նորդ շատ խայ։ Ինկերական խօսակցութեանց մէջ թէ որ տեսնէր որ շարախօսութիւն կ'ընէին, Անշաղ չէն ըներ, կ'ըսէր, ինչ որ խորտակ գիւնեցին և ընդի հրեր խորտակ ըւլով էն։ Ինաւ չէր ուզէր որ յանցանքը կամ արդիւնքը բաղդին արտուի, և բաղդ բանելը գործողութեան մը պատճառները չը դիմուանին է, կ'ըսէր։ Ինդունայն ժամանակութեամբ վաճառանցները յաճախողի մը ըստ և Դուրս ելլութ բան չը լանցար ու ելլութ ծանելու ըլլի, բանցը գործուր եւմանցին։ Եթանք բաներ դույնին տան եղջիւ ու առանց խարօսութիւնն իւնիւնաւը գնուցիւ։

Հարուտ տոգիւղազասասիրի մը բերնէն, Ան, առ ինչու իշխանական, հասաւ շանքը լանցը լարման չէ, ըստ, հրամանի համար մէլլ ինայի է։

Աւուին մը աւ երր շատ բան կար, գացած ըլլալուն վկայ կը պարծենար, Ան-էն ըստ իւլուր, ըստ, որ շատ բան դույց պահած ըւլութ վկայ պարծենայիր։

Դարձեալ երր մէկը Վերաբայն Բարին մեր ամեն փափաքածներն ունենալաւու վկայ է՝ կ'ըսէր։ Զե, գերագոյն բարին միայն խորորութիւն ունեցած բաներն ուստափական գիւղին է, ըստ։

Աշխարհքու հանչնուլը համար հարկ չկայ կ'ըսէր, շատ ճամփորդութիւն ընել, այլ լաւ կերպով լնել, ամէն բանի պատճառն ու ինչ բանի ծառայից A.R.A.R. @